

մանուած ըլլայ ի հայ . բայց խորենացի , թարգմանիչ Եւսեբեայ և հաւանականաբար նաև ուրիշ բազմաթիւ գրուածոց , գիւրաւ կրնար քննել ու աշքէ անցընել այն գրքերը իրենց բնագիր լեզուվիր :

Ցեսար հիմայ թէ ո՞րպէս հեղինակս 'ի գործ դբած ըլլայ տեղեկութեանց այս ամէն միջոցները , երբ ի սկիզբն իւր Պատմութեան գրոց ուզեց միաւորել հայ ազգին սկզբնաւորութիւնները աստուածաշունչ գրոց հին ժամանակաց հետ :

Շարունակելի

ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆՔ

Ազգային և օտար բանասիրաց ծանօթ է թէ աստուածաշունչ Սուրբ Գրոց հայկական թարգմանութիւնն ունի ի կարդի Անյայտ կամ Անվաւերական կոչուած մատենից նաև Երրորդ Խուղթ մը Պաւլոսի առ կորնթացիս , ի պատասխանի անոնցմէ գրուած թղթոյ մը , որոյ թարգմանութիւնն ալ կայ առ մեղ . Այս գրուածոց վաւերականութեան ինդրով արդէն զրագեր են օտարազգի բանասէրք երկու գարէ ի վեր , ինչպէս վերջերս նաև ազգայինք . և ցարդ յամենեցուն կ'ենթագրուէր թէ միայն մեր թարգմանութեան մէջ պահուած ըլլան : Հայերէնագէտն Ա . Գարրիէր և Ա . Պերժէ գաղղիացի բանասիրաց ամենանոր ուսումնասիրութիւնն մը՝ նոր լցո կը ծագէ այս թղթոց վրայ , գիւտիւ նաև լատինական հին թարգմանութեան մը : Հետաքննութեան արժանաւոր երկամիրութեանս խորագիրն է . « Անվաւեր թղթակցութիւն Սլրացն Պաւլոսի և կորնթացոց . հին թարգմանութիւն լատին , և հայկական բնագրին թարգմանութիւն » . (La correspondance apocryphe du Saint Paul et des Corinthiens. Ancienne version latine et traduction du texte arménien , par A. Carrrière et S. Berger) ապագրեալ ի Փարիզ , և հանեալ ներկայ տարւոյս « Հանդէս աստուածիսաւան և իմաստասիրական » կոչուած ուսումնամերթին իդ հատորէն :

Գրուածիս առաջին մասին մէջ՝ Գարրիէր կը խօսի հմտաբար զհայկական թարգմանութենէ , նոյն նիւթին վրայ նախընթացարար ճառող եքննադասող բանասիրաց կարծիքն համառօտելով մինչև ի թէոդոր Յահն և յազգայինն կանայեանց , որ ներկայ տարւոյս մէջ նոյն ինդրով զրագեցան :

Իսկ նորագիւտ լատին հին թարգմանութեան վրայ հետեւալ տեղեկութիւններն կու տայ իւր աշխատակիցն Պերժէ . « Ի հոկտեմ-

բերի 1890 տարւոյն՝ Միլանու ամբրոսեան գրատան մէջ՝ հըմուտ և բարեսէր Զէրիանի մատենադարանապետին աչքին տակ աշխատած ատենս, առիթ ունեցայ քննել Ե 53 թուահամարը կրող լատին ասոսուածաշունչ մը : Այս գրչագրին մէջ տեսնուած Սուրբ Գրոց գասաւորութիւնը անիմանալի պիտի ըլլար, եթէ յայրւոտ չգիտնայլնք թէ ճտիւ կը համաձայնի ընդ այսմորով տարւոյն ընթացքին մէջ կը կարգացուին (արևմտեան) եկեղեցւոյ պաշտամնաց մէջ: ի գրութիւնիմանալի պատուած ծանօթութիւն մը ընթերցողին մնադրութիւնը կը գրաւէ այս զարմանալի դասաւորութեան նկատմամբ, և որոյ չեմ կարծեր թէ այսափ հին ուրիշ օրինակ մը գտնուի . կը ցուցընէ մեզ միանգամայն գրչագրին ուստի՝ յառաջ գալը . « Սրբազն այսոցիկ գրոց այնպիսի է դասաւորութիւն, որպէս յամբրոսեան եկեղեցւոյ յառաւոտեան պաշտամունս ընթերցեալ լինին : Եւ մասց այս գրչագիր յառաջնորդարանի սրբոցն Պետրոսի և Պաւլոսի Արքիանսկայ որ ի Լեպոնտիա, մինչեւ մեծարգոյ և ուսմնասկիրի առն գրամենիք ստացեալ եղի յամի 1776 » :

« Արքիանսկա՝ լատին անուանակոչութիւն է Պիասկա գեղջ կառուցելոց ի բարձու տիկինեան հովտաց, Սէն – կոթարի ճամբուն վրայ. որով Ալպեանց անծանօթ անկիւնէ մը գտնուած է գրչագիրս, և ներկայ վիճակէն ալ կը հասկըցուի թէ որպիսի՝ գիրքի մէջ երերը Ոլլբրոփի գրապետն վրկեց զայն ի կորսուենէ : Գրչութիւնն հաւանականաբար ոչ է յառաջ քան զտասներորդ գար, և սառուգարար ոչ յետոյ քան զայն. բնագիրն ըստ լատին վուլգաթայի, բայց խառն յայլ և այլ հին թարգմանութեանց փոխ առնուած տարերքը. Մեծապէս հետաքննական է ըստ բազում գլխոց, և չի նմանիր ի Պիովպիսոյ և ի Մոննցա պահուածներուն. և համանմանը գըտնելու համար՝ շատ հեռու հարկ է փնտուել. յառաջաբաններ և բովանդակութիւնք ալ ունի որ ուրիշ օրինակաց մէջ չեն տեսնուիր: Ոլրոշակի բան մը չենք կարող ըսել թէ արդեօք անկանոն բնագիր մ’է, այդ հովտաց բարձանց մէջ մելորական (erratioque), թէ մանաւանդ վկայ հին աւանդութեան մը :

« ի վերջիոյ գրչագրին, ի թերթն 169, յետ գնելոյ « կատարեցաւ թուղթ Պաւլոսի առ Հերբայեցիս », նոյն գրչին ձեռքով, բայց գժբաղդարար խիստ խանգարեալ, և տեղ տեղ բոլորովին անընթեռնլի, հետևեալ յաւերուածը կը գտնենք. « Ակիզբն թղթոյն կորնթացւոց յառաքելոյն (ած apostolum, այսպէս յօրինակին) Պաւլոսէ » : — Ակիզբն թղթոցն Պաւլոսի առաքելոյ առ կորնթացիս : — Ակիզբն նորին Պաւլոսի առաքելոյ առ Լաւոդիկեցիս » : Այս վերջինը գրեթէ անընթեռնլի :

Երկու առաջինները քիչ ետքը մեր ընթերցողաց կը ներկայացլնենք :

« Աճապարելովս ճամբայ ելլել, և սրտաբեկ՝ յաշնանի ամբոսեան դրատան որահին լուսոյ նոուզութեան պատճառաւ, չի կըցայ ի գլուխ հանել զընդօրինակութիւն անվաւերական թղթակցութեան սրբոյն Պաւուսի ընդ կորնթացիս : Բայց երբ քանի մի շաբաթէն վէտտէրի հետաքննական յօդուածին ընթերցմամբ խելամուտ եղայ այս նիւթին օրուան խնդիր դառնալը, միտքս գրի խնդրել զօգնականութիւն ամբոսեան երիտասարդ վարդապետի մը, Ռատուի քահանայինն, որուն հետ ի Մոնցա ըրած շրջագայութեան մը առթիւ ծանօթանալով, առիթ ունեցել էի յարգելուսում նական հանճարը և կատարեալ հաճոյակատարութիւնը : Թանացի նախ բռնագատել զիրսէն, որ յառաջ քան զիս զնոյն թղթակցութիւն գաղափարել էր, որպէս զի հրատարակէ . բայց նա իւր ծանօթ աղնուամիտ զգածմամբն հրաժարեցաւ : Ռատուի այն ատեն յանձնառու եղաւ կրկին աշքէ անցընել իմ ընդօրինակութեանս մասը և գլխաւորել, ինչպէս նաև վրայ կենարով լուսագրել նմանահանութեամբ գրչագրին այդ երեսները : Թէ արշափ աշխատալի եղած պիտի ըլլայ այդ գործ, անոնք միայն կ ըմբռնեն որ տեսած են թէ որպիսի վիճակի մէջ է այդ 469 թերթը . որով հրատարակած բնագրիս վերահաստատութիւնն այնչափ իրեն կը պատկանի որչափ ինձ : Սիրտ ըրի գարձեալ ինդրել ի գորսենէ որ իմ ընդօրինակութիւնս բաղդատէ իր առած օրինակին հետ, և զոր յօժարափոյթ կատարեց . Զէրիանի՛ ձեռագրին հետ միւսանգամ համեմատեց տարակուական կէտերը : Միակ գրչագրին գէշ վիճակին համար՝ հարկ եղաւ շատ տեղ՝ բնագիրը վերակազմելու դիտմամբ՝ ենթադրութեանց դիմել, և յայսմ՝ հայկական թարդմանութիւնն մեր առաջնորդն եղաւ : Առանց անոր՝ բնագրին ամբողջ ընթերցումը գրեթէ անկարելի պիտի ըլլար :

« Հարկ չէ ըսել որ լասին թարգմանութիւնը իր ամէն սխաներով՝ ինչպէս որ էր, յառաջ բերինք, որ թէ թարգմանչին են և թէ ընդօրինակովին, և անշուշտ աճած ի պատճառս մեր անբաւականութեանն յընթերցումն իսկ եօթն և ութ տողերը որ բոլորովին նընուած են ի գրչագրին, ջանացինք լիցընել հայկական թարգմանութենէն, առանց կարեւորութիւն մը տալ ուզելու մեր վերահաստատութեան, այլ միայն ընթերցողին առջև կատարեալ բնագրի մը դնելու փափաքանօք ։ . . .



* *

Երուաղեմի Այժուսյն սրբոց Բակովիթեանց տպարանի՝ բազմօգուտ և մեծապէս կարևոր ծառայութեան սահմանուած հրատարակութեան մը ձեռց զարնելու կը պատրաստուի . — Աստուածաշունչ Սուրբ Գրոց Համարարքատի մը, որոյ Յայտարարութիւնն ու երկասիրութեանն ճաշակ մը ընծայելով, կը փափաքի որ օրագիրը և լրագիրը փութան ծանուցանել զայն Ազգին, ու բազմածախ հրատարակութիւնը զիւրացրնեն :

Յօժարափոյթ մեր Հանգիսին քանի մը էջ կը նուիրենք, համոզուած թէ այդ երկար ու զժուարաքիրտն երկասիրութիւն ո՞րշափ անհրաժեշտ պէաք մը կրնայ ընուզ յԱզգին իր նորութեամբն, ոչ միայն Եկեղեցոյ պաշտօնէից, այլ ընդհակապէս ամէն դասակարգի ուսմնասիրաց :

Համառոտենք Յայտարարութիւնը, հրատարակելով միանդամայն ի բազմավաստակ երկասիրողէն ի զուխ զուցն դրուած Յառաջարանն :

« ՆԱՄԱԲԱՐԲԱՐԱՌԻ կը կոչուի այն գիրքը յորում՝ կ'ամփոփուի բառոգրքի նման այք ու քենին կարգաւ Ս. Գրոց մէջ գործածուած ըոլոր բառերն . միանգամայն նշանակելով իւրաքանչիւր բառի քանի՛ անգամ և ո՞ւր ու ի՞նչ շարաբանութեան մէջ յիշուին : Աստուածաշունչն այնքան ընդարձակ է եւ այնքան տարբեր գիրքերէ կը բաղկանայ, որ արտաքոյ կարգի, գրեթէ գերբնական ձիրք ու հմտութիւն պէտք է՝ նորա զլխաւոր պարագայները միագր պահելու համար : Լաւ Համաբարբառ մը այս գծուարութիւնը կը փարատէ : Համաբարբառն մի տեսակ ցանկ է Աստուածաշունչ Գրոց . եւ եթէ որ և է մի աշխարհային գրքի համար մի լաւ ցանկ շատ պիտանի և օգտակար կը համարուի, ո՞րքան առաւել Աստուածաշունչի ցանկ մի պիտանի պէտք է լինի զայն ուսանողին համար :

« Բայց Հայկական Աստուածաշունչի Համաբարբառն իրեն սեփական՝ լեզուարանական յատկութիւններ եւս ունի, որով ամէն հայագէտնի եւ հայ լեզուն ուսումնասիրողի համար պիտանեցցն գիրքերէ մին լինելու կ'արժանանայ :

« Հայկական Աստուածաշունչն իբրեւ Հայոց լեզուի ոսկեղարեան առաջին եւ ամենէն կարեւոր ու ընտիր գործն՝ գրաբառի այլ և այլ յատկութեանց ամենէն արժանահաւատ վկայն եւ առաջնորդն է, եւ հետեւաբար հայկական Աստուածաշունչի Համաբարբառն անշափ եւ անշունի օգտաւ կրնայ ընծայել ամեն հայագէտի : Հայերէն բառերու նշանակութիւնը բաղդատութեան օրէնքով ճշդող, քերականական համաձայնութիւնները որոշող, յատուկ անուանց եւ օտար բառերու տարբեր գործածութիւնը և անոնց

տառադարձութեան օրէնքը սահմանող . — այս ամենը եւ առաւել քան զայս կրնայ գործել հայկական Համարաբբառն : . . .

« Այս միտքով և նպատակաւ և կրնանք ասել նպատակայարմար կատարելութեամբ՝ Համարաբբառ մը յօրինած է Երուսաղեմի Սրբոց Յակովիրեանց Միաբանութենէն Արժ . Տ . Թագէոս Վ . Քրիստոսառարեան Արագիկերցին . և զանազան պատճառներով 1869 էն մինչեւ ցարդ այդ հակա երկասիրութեան ձեռագիրը Ս . Աթոռոյս գրատան մէջ անտիպ կը մնար : իսկ այժմ Ամեն . Յարութիւն Պատրիարքի հրամանաւ որոշուած է այդ ընտիր երկն արպագրութեամբ՝ ի լոյս ընծայել յօդուա բանասիրաց Ազգիս :

« Գիրքն քառածալ 1600 երեսներէ պիտի բաղկանայ : ի դիւրութիւն ծախուց տպագրութեան եւ յօդուա ամեն կարգի բանասիրաց՝ բաժանորդագրութիւն բացուած է . Թուլքից համար մէկ լիրայ Օսմաննեան կանիբկ վճարելի . Ծուսաստանի համար 10 րուբլի, եւ Եւրոպայի համար 25 ֆրանք : Յետ տպագրութեան առնել ուզողներն թուլքից մէջ պիտի վճարեն և էլլիրայ Օսմաննեան, 'ի իրուսաստան 45 րուբլի եւ յեւրոպա 35 ֆրանք :

« Տպեալ թերթերն ամեն տասն և հինգ օրը անգամ մի պիտի ստանան բաժանորդք այն կեդրոններէն, ուր գրուած եւ անդորրագիր ստացած են . իսկ ցանկացողաց՝ յետ տպագրութեան ամբողջը միասին պիտի յանձնուի :

Բաց յերուսաղեմէ, բաժանորդութեան կեդրոններն են.

Կ . ԳՈԼԻՒՄ, ԵՐՈՒՍԱՂԵՄԱՏԱՆԻՆ . — Գերա. Սիմէօն Արք Եպիսկոպոս Սէփէրեան . Պատ. — Փոխանորդ Ա . Երուսաղեմի:

ՍԵԲԱՍՏԻԱՆ . — Գեր. Պետրոս Եպիսկոպոս . — Առաջնորդ :

ՊՐՈՒՄԱՆ . — Արժա. Արիստակէս Եր. Վարդապետ Վանցեան.

ԶՄԻՒԻՇԻԱՆ . — Մեծ. Սարգսի Էֆէնտի Աղասեան . — Գործակալ Ա . Երուսաղեմի :

ԿԱՐԻՆ. — Մեծ. Յակովը Էֆէնտի Համամճեան . — Գործակալ Ա . Երուսաղեմի :

ԿԵՍԱՐԻԱՆ . — Արժա. Տրդատ Վարդապետ . — Առաջնորդ :

ՏԻԳՐԱՆԱԿԵՐԾ . — Վահագ. Յովհաննէս Էֆէնտի Արքանեան . — Գործակ . Ա . Երուսաղեմի :

ԽԱՐԲԵՐԴ . — Մեծ. Աստուածատուք Էֆէնտի Ֆէրմանեան . — Գործակ . Ա . Երուսաղեմի :

ԲԵՐԻԱՆ . — Մեծ. Կարապետ Էֆէնտի Քէշէկէեան . — Գործակ . Ա . Երուսաղեմի :

ԵԳԻՊՏՈՍ . — Մեծ. Կարապետ Էֆէնտի Տ . Աղամեան . — Գործակ . Ա . Երուսաղեմի :

ՏՓԻՒՄ. — ԿԵՊՐՈՆԱԿԱՆ ԳՐԱԼՂԱճԱՊԱՆՈՒՑ :
ԲԱՐՔԻ. — ԱՐԺ. Տ. ԽՈՐԵԿ Աւագ - ՔԱՆԱՆԱՅ ՄԻՐՊԱՐԷԿԵԱՆ :
ՄԱՐՍԻԼԻԱ. — ՄԵծ. ԾԵՎՐՈ ԿԻՎԱՐԷՆԿ Եւ ՄԷԼԵԱՆ :
ԴԱԼԻՌԵԺ. — ՄԵծ. ԹՈՎԱԿԻՄ ԷՓէՆաի ՁԵՆԼՐՃԵԱՆ :

Կը յուսակը, որ բանասէր Ազգայինք ոչ միայն բաժանորդագրութեամբ պիտի դիւրացնեն այսպիսի կարեւոր և ասուար գործի մը տապագրութիւնը, այլ նաեւ բացառիկ նպաստներով սատարելու պիտի փութան :

Եւ որպէս զի ընթերցողք գաղափար ունենան երկի ուղղութեան վերայ, կ'արտադրեմք Հեղինակի Յառաջարան :

« **ԵՐԱՆԱԾՆԱԲՐՀ** վարդապետք ԵԿԵՂԵՑՎԵՂ ՚ի դարս դարս ջանացին միշտ դիւրիմաց գործել զուսումն Աստուածաշունչ Գրոց, յորս ամփոփին ամենայն գանձք աստուածային խմաստութեան : Ոմանք գրեցին գիշերաշան տքնութեամբ բացարութիւնս. ոմանք պատրաստեցին հոգենորոց եռանդեամբ ճառս եւ ներբռզեանս պանչելիս, եւ ոմանք յօրինեցին զաղոթական բանս եւ զքարոզս մեկնտղականս . իսկ այլք զհամեմատական Համարարբառս, զքըննութիւնս եւ զբառարանս իմաստից եւ զդարձուածոց : Եւ այսպէս յանսպառ աղբերէ Աստուածաշունչ Գրոց վուակս եւ առուակս բազմայորուս գործելով՝ աշխատ եղեն ջրով կենդանութեան աստուածային բանից զովացուցանել զպասուք ծարաւի հոգւոց : Այս իսկ են պատճառք զի յօրէ անսի յաճախելոյ թարգմանութեանց, մեկնութեանց եւ մոռագիւր ընթերցման Սուրբ Գրոց՝ փոփոխեցան եւ կակղացան բարբ ազգաց, լուսաւորեցան միտք, ազնուացան սիրտք, նորոգեցան մռայլք փկիսոփայութեան, պարզեցաւ հորիզոն օրինաց եւ գատաստանի, եւ ընդ ծաւալի նշմարիտ աստուածդիտութեան՝ ծաւալեցաւ միանդամայն եւ գիտութիւնքարեկեցութեան հասարակաց :

« **ԱՐԴ** առաջի աշաց ունելով մեր զայս զամենայն բարիս, յորդեալս յընթերցմանէ եւ յուսմանէ Գրոց Մրբոց, եւ փափագելով մերովսանն նպաստել մերազնեայ ընթերցասիրաց, որք յուսումն Աստուածաշունչ մատենին գեգերել ըղձանան, գուն գործեցաք ընդ վանական պարտակատարութեանց մերոց՝ կատարել եւ զայս քաղցր պարտաւորութիւն, յօրինելով զներկայ երկասիրութիւն Համարաբառին : Զկարեւորութենէ մատենիս եւ զդժուարութենէ յօրինուածոյն ճառել ոչ ախորժեմք, զի ընթերցողք ինքնին կարեն իմաստափերել. իսկ զկիրառութենէ սորին սակաւուք ծանօթաբանել կարեւոր համարիմք :

Ա. ի յօրինելն գչամաբարբառս, առաջնորդ կալաք մեզ զԱս-
տուածաշունչն տպագրեալ 'ի վենետիկ 'ի 1860 ամի:

Բ. ի բառից բազմիցս կրկնելոց 'ի միում համարի, զմին եւեթ
նշանակեցաք:

Գ. ի բազում տեղիս զնշանակելի բառսն միայն առաք, իսկ
վասն միւսոյն եղաք զերիս կէտո:

Դ. Յանուանս Աստուած եւ ծէր, որիշ որիշ ոչ նշանակեցաք,
այլ 'ի միասին՝ որպէս եւ զանուանս, Յիսուս, Քրիստոս:

Ե. ի տեղի՝ Սաւլոս, Պաւլոս, եւ Աւեան բառից 'ի կիր առաք՝
Սոլոս, Պօլոս, Ծնան, որպէս եւ զՄողոմննն կամ՝ զՄաղոմննն հա-
մանման եղաք:

Ֆ. Զէական բայսն առանձինն ոչ նշանակեցաք, այլ կից ընդ-
անուանց՝ ընդ գերանուանց կամ ընդ բայից, ընդ որս միահաղորդ
վարեալք էին:

Հ. ի սկիզբն պարբերութեանց եղեալ շաղկապն եւ 'ի բաց
թողաք:

Ճ. ի յոգնակի անուանց միայն զեզակի ուղղականն նշանակե-
ցաք, որպէս եւ 'ի բայից 'ի զանազան ժամանակս եղելոց՝ միայն
զաներեւոյթ կամ զանորիշ եղանակսն:

Արդ՝ յաւարտ հասուցանելով զայս մեր գժուարաքիրսն վաս-
տակ երկոց՝ խոստովանիմք հրապարակաւ, զի մեք արդէն միսի-
թարեալ եմք 'ի հոգի եւ 'ի մարմին եօթնամեայ անդուդ պարապ-
մամբ յընթերցումն Սուրբ Գրոց, եւ զերծ մնալով յաշխարհային
տաղտկութեանց. իսկ երբ կիրառովք Մատտենին եւս շահեսցին,
եղիցի մեզ այն յանապառ ուրախութիւն եւ 'ի պատկ մերոցս
ջերմ փափագանաց եւ գեղեցիկ նպատակի:

ԸՆԴ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԻՈՑ

(Տես յ'Էջ 273)

ի Հաճի Գապուլ և ի Սալիան: — Դրոյիցբայով ճամբորդութիւն ընդ անապատ
գաշտորէս — Սալիանի վաստառով օգը: — Նորաշէն հասնելնս և շրջագայութիւն
մինչ ի ծով:

27 ապրիլ. ի Հաճի-Գապուլ եմք, ուստի վաղիւ պիտի մեկնիմք
կուր գետին ձկանց որսարաննը, Սպասելով որ մեզի համար պա-
տուիրած ձիանն և կառք պատրաստ ըլլան, ուզեցինք ճանապար-
հորդութեան առաջին գիշերուան օթելաննը հոս անցընել: իսկ